

գային բառերը, ոճերը, ու անոնց գործածութեան կերպը սորվելու համար, մանաւանդ հին ազգային մտածութեան ու բացատրութեան կերպը, որ հիմակուան լեզուաց բացատրութենէն շատ տարբեր է։ Հիներուն բացատրութեան կերպը աւելի վսեմ ու համառօտ է։ Խակ հիմակուան լեզուաց, որոնց կարգը դնելու է մեր աշխարհաբառն ալ, տըկար կտըրտուկ ու երկայնաբանն է։ Աս պատճառաւ յունարէն ու լատիներէն լեզուէ՝ գրաբառ թարգմանելը աւելի զիւրին է քան թէ նոր լեզուներէ, որոնց ոճերը կը կապեն ու կը պաշարեն թարգմանչին միտքը՝ թէ որ աղէկ շրդիտնայ ազգային լեզուն, ու վարժած շրլայ հին նախնեաց ոճոյն։ Ասոր համար հեղինակները ընտրելու է, որոնց ոճը քաղցր, զիւրիմաց և քալուկ ըլլայ, ինչպէս Եղնիկը, Եղիշէն, ու Աստուածաշունչին իմաստութեան, Ծնընդոց, Տորիթայ, ու ասոնց պէս ընտիր գիրքերը, ու անոնք ստէպ կարդալու է, յատուկ ու աղէկ շարադրութեան ոճ ունենալու համար։ Եղեր են, ու կը նան ըլլալ կարծողներ, որ մեծ ու փառաւոր ածականներով և անսովոր ոճերով ու բառերով աղէկ շարադրութիւն ըլլայ։ բայց բոլոր իմաստութեան գրքին մէջ այդ բառերուն ու ոճերուն մէկը չիկայ, սակայն քնարերդութեան պէս անոյշ շարադրութիւն մ'է։ Մեր բարեյիշատակ Ասկերեան չ. Վրթանէսը, որուն ատենը ոչ քերականութիւններ կային, ոչ բառդիրքներ, և ոչ տպագիր նախնեաց գրքեր, ինքը Ս. Գիրքը միայն ստէպ կարդալով, ու մեր Ժամակարդութիւնն ու շարականները բոլորն ալ լատիներէն թարգմանելով, Մխիթարեան Ռւխտին առաջին թարգմանչաց մէկն եղած է։

Հ. ԵԴ. Վ. ՀԻՒՐՄԻՒԶ.

## ՏԱՂ ԳԱՄՆԱՅՆ

Ահա եղե օրհնեալ գարուն  
Արժանացաք անբաւ բարւոյն։  
Երանի տամ պիւլպիւլ հաւուն,  
Որ թըմրեալ կայ վարդին սիրուն։

Վարդն է բացուեր մէջ պաղջանուն,  
Համօրէն ծաղկամբ գոյնզգոյն։  
Պիւլպիւլն է տիւանէ մէճլուն,  
Վասն այն զմայլի վարդին սիրուն։

Երևեցար ի մէջ յայգոյն,  
Զէտ արուսեակն առաւօտուն։  
Ծագէ ի վերայ պիւլպիւլուն,  
Վասն այն զմայլի վարդին սիրուն։

Տիպն է վարդին նման արփւոյն.  
Յօղն իջանէ առաւօտուն։  
Բացուի տերեն քաղցրիկ յօդոյն  
Վասն այն զմայլի վարդին սիրուն։

Ի ճղին բազմի վարդենւոյն.  
Միշտ սպասէ բացուիլ զօնճանուն  
Կարմիր սպիտակ երանգ գունոյն։  
Վասն այն զմայլի վարդին սիրուն։

Քաղցր եղանակ պիւլպիւլներուն.  
Երգին զանազան գոյնզգոյն։  
Ի սիգ հանդարտ շնչել հողմոյն.  
Վասն այն զմայլի վարդին սիրուն։

Էյ իմ եղբայրք և հայրք սիրուն  
Չայնակցեսցուք զհետ պիւլպիւլուն.  
Ցիշեմք զԱւետիքն կարպոսուն  
Եւ մեք զմայլիմք միմեանց սիրուն։

Նազելի պարոն Խաչատուր,  
Աւետիքէ որ եմ քեզ հիւր.  
Ընկալ զերգս այս աստուածատուր,  
Յօղես ի քեզ Հոգւոյն աղբիւր։

Արետիք ՊԱՏԻՒԱՐՔ